

մանակ անոնք կեցրոն էին ժամանակի վիպաց և թեթեւութեանց:

Բարուց այսքան փոփոխութեանց միջոց՝ զժրագրարար կայսերական ընտանիքն անմասն չէր ի յանցանաց: Նափուէն Գ. որ ճարտարամտութեամբ կրցեր էր կայսերական գահը հասնիլ ամենազգի զսոցութեամբք և տոնապահօք, փութով տեղեք տուաւ շողորթութեանց. հեռացան իրմէն ստոյգ հանճարք և մատենագիրք և պաշարեցին զինքը պաշտականք, որոց հետ միայն եղաւ իւր ընտանի կենակցութիւնը. որով և նուաստացաւ իրեն առանձին կեանքը և վարքը, և իւր վրայ ամենօրեայ ականջ ականջ պատմուած սիրային գեպեր՝ ստոյգ կամ ոչ, ժողովրդեան բարքը շակելու ազդեցութիւնը չէին կրնար սնենալ: Եւ ինչպէս այլ օրինակ ժողովուրդ մը չհետաքրքրուի՝ որ ինչո՞ւ կայսրուհին Յուցահանդէսին շքեղ ժամանակ թողու և զայրացած երթայ կամ փախչի յՈւայթ կղզին:

Եւ սակայն Բարիզու, որով և Գաղղիոյ բարուց անկման մեծագոյն մաս մ'ալ կը արուէ կայսրուհւոյն, որ իւր ներքին ամէն վշտաց մէջ ցըցուց որ թաղուհի մը ըլլալու յատկութիւնք և լուսութիւնք, որ հարկ էր, շունէր: Վեր ի վերայ կրթութիւն մը առած էր, և զայն պահեց իւր շքեղութեանց մէջ. կը սիրէր մեծապէս նորաձեւութիւնք և արուեստք. կրօնական էր, բայց առանց կրօնագիտութեան, մատենագրութիւն բնելով ստուել վիպատնութիւնք կ'ըմբռնէր, և անոր համար պատնութիւնք կ'ըմբռնէր, և անպակաս Վարիէթէյի թատրերգութեանց անպակաս հանդիսական, և Չարին ի Բարիզ եկած օր տոմսակ մը կը զրկէր առ նա Վարիէթէ թատրոնին, ուր պիտի ներկայացուէր «Գեղեարտնին», ուր պիտի ներկայացան մը մացան Չարին այնպիսի ներկայացման մը զանուելուն, և Չարն իսկ մեծապէս զարմագանուելուն, և Չարն իւր հրաբիրուելուն վրայ ցած պիտի ըլլայ իւր հրաբիրուելուն վրայ հոն, և սակայն կայսրուհին չէր կարող յայդմ թեթեւութիւն մը գտնել: Կար նաեւ խուսթ թեթեւութիւն մը գտնել: Կար նաեւ խուսթ մը լրագիրներու շողորթութեան կայսրուհւոյն մը լրագիրներու շողորթութեան առ տեղաւ ամէն մէկ բայլից և իւր սիրոյն առ տեղաւ բանս և նորաձեւութիւնս: Մանրամասն կը նկարագրէին իւր զգեստեղէնքը, իւր նորա-

ձեւութեան արտօրը, նա մանաւանդ կրպակաց պատուհանաց առջեւ կը տեսնուէին իւր ամենազգի լուսանկարք, և երբեմն խան իսկ զերտանուհեաց պատկերաց քով, սր շատ անգամ ցաւ կ'ազդէր ծանր խորհողաց: Կայսրութեան հիմնադիրը և գործիչը կը տեսնէին այս ամէն բան, և լուսութեամբ կը հեծէին, կարող չըլլալով զարման մը տանիլ. նա մանաւանդ նոր եկամուտ անձինք փափագելով նախորդաց ձեռքէն յափշտակել իրենց վարած ազդեցութիւնը, շողորթութեան ճամբաներով աւելի մլասարեւր կ'ըլլային:

Յուցահանդէսը ցուցուց յաշտ բաղաբազէտ և խորատես Եւրոպիոյ՝ որ կար ի Գաղղիա կայսր մը, բայց կայսրութիւնը լինցած էր:

Հ. ՄՈՒԱՍ Վ. ՆՈՐԻՆԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ 19^րԻ ԴԱՐՈՒ

ՆԵՐԿԱՅ զործս կը հրատարակենք իրբեւ ազգային Յիշատակարան 19րդ դարու: Մեր Աշխատութիւնը պիտի ներկայացնէ այն ամէն անձնաստիճաններն՝ որոնք այս դարուն մէջ թուրքահայոցս մէջ զիրք մը գրաւեցին ազգային գրական բարեգործական կամ ո՞ր և է հանրօգուտ կերպով:

Եկեղեցիներու շինութիւնք և վարժարանաց հաստատում, տաղաբական արուեստին յառաջացումը, գրականութեան և Հայ լրագրութեան հաստատումը, Հայ թատրոնը, Միւթեյիլիկիներու շրջանը, Աղղ. Սահմանագրութիւնը այս ամէնն ալ՝ այս դարուն մէջ հաստատուած են և զարգացած:

Ազգին յառաջդիմութիւնը զգալի է երբ ուզենք բաղաբազէտ 1799թ հետ*, 1800 զարու վերջին, ամբողջ Պոլսոյ մէջ մէկ վարժարան կրնանք գտնել, 2 հիւանդանոց, բիշ թիւով եկեղեցիներ, 2 կամ 3

* Բայց այդ յառաջագիմութիւնը զարու մինչեւ կէսն շատ զգալի կ'ըլլայ: Ծ. Խ.

ապարան հազիւ, ընտւ լրագիր կամ հանդէս, (բաց ի ասրեղսութենէն որ կը հրատարակուի 1799ին Վենետիկի Միթիթարեան վանքին մէջ)։ Այն տակն ազգին մէջ գտնուած ուսումնականներն բիշ էին և տակաւին ազգային յառաջագիմութիւնը սրբանին մէջն էր։

Բայց յառաջագիմելու փափայր կար, հիւսցումով կը ծոնը մեր գլուխը այն վարժականներուն առջեւ, որոնք եռանդ ունէին և աշխատեցան մեր ազգապիկ գրականութիւնը ճոխացնել։

Ահա այդ հարիւրամեայ շրջանն է որ պիտի փորձենք ներկայացնել Բագմալեպի ընթացողաց. պիտի ջանանք սրչափ որ կարելի է խնամքով հրապարակ հանել ներկայ գործս. և ապահով ենք որ մեր ընթերցողներն ալ ներգրամիտ պիտի ըլլան նկատի առնելով գործին բազմակողմանի և դժուարին հանգամանքը։



Ժամանակագրական կարգով չէ որ կը սկսինք, այլ հետզհետէ պիտի ներկայացնենք զանազան հայ անձնաւորութիւններ՝ անխտրաբար ամէն հասարակութենէն ըլլայ լուսաւորչական, հոովմական թէ բողոքական։

Մենք ամէնը հայ կը նկատենք, կրօնքով տարբեր թէև բայց հերիք է որ ամէնն ալ աշխատած են զարգացնելու Հայ լեզուն ու Ազգայնութիւնը։

Աշխարհական եկեղեցականներէն զատ, հետզհետէ պիտի ներկայացնենք նաեւ Վենետիկեան ու Վեննական միաբանութիւնները, հայ բողոքական ազգապետները, Միթիթարեան շրջանը, Հայ Գրականութիւնն ու Երաժշտութիւնը, Թատրօնը, Տպագրութիւնը, Լրագրութիւնը, Ազգային բարեբարները, անուանի բժիշկները, արուեստագէտները, ճարտարապետները, և այլն։

Ու ներկայացնելու համար մարդը ամբողջապէս, պիտի ջանանք գետեղել իւրաքանչիւր անձի լուսանկարը, կենսագրութիւնը և ձեռագիր ստորագրութիւնը, հանդերձ անտիպ մէկ գրութիւնովը և իրենց հեղինակութեանց ծանօթագրութեամբ։

Կենսագրութիւնները կարճ ու ամփոփ ընել սրտած ենք, նկատելով գործին դժուարու-

թիւնն ու սաստարութիւնը, սակայն նշանակած ենք անուններն այն թերթերուն, զորքերուն և կամ յիշատակարաններուն, որոնցմէ օգտուած ենք կենսագրութիւնները պատրաստած տակննիս։

Անոնք որ կը փափագին մեր ներկայացուցած անձերուն վրայ մանրամասն և ընդարձակ ուսումնասիրութիւններ ընել, կրնան օգտուիլ այդ աղբիւրներէն, մեր նպատակը եղած է մարդը ներկայացնել իւր զլուստրիմբուն մէջ, միացնելով անոր իւր լուսանկարը, իւր հօգիին պատկերը՝ զիւրը, իրաւ է որ երբեմն մանրամասնութեանց մէջ մտած ենք, միացնելով կենսագրութիւններուն կարեւոր ցուցակներ՝ ազգ. հաստատութեանց, վիճակագրութիւններ, և այլն, և այլն։



Հոկոտակ մեր յամառ աշխատութեան կարգ մը աճնաւորութեանց լուսանկարները չը կրցանք գտնել՝ այն տակնները լուսանկարի չգոյութեան պատճառով, թէև ոմանք գծուած պատկերներէ լուսանկարել տուինք, այսու հանդերձ կը փնտոնք տակաւին և մտած ենք թէ պատ. հասարակութիւնը մեզ պիտի աջակցի մտպուած պատկերներ մեզ յանձնելով, որոնց բիշէն պատրաստուած ըն հետք, անյլմար կիրպով յետս վերադարձնել կը խոստանանք։

Աւաղ որ հրեզները միտիւր գործուցած են շատ մը կարեւոր նամակներ ու ձեռագրեր, որոնցմէ չկրցանք գտնել քանինբար ձեռագրերն, թէև յարմար ենք մեր աշխատութեան մէջ և միշտ պրպտող ու հետաքրքիր։

Վերջապէս պիտի ջանանք պատկերացնել անցնող դարը և մտած ենք որ նկատի առնուելով դժուարութիւնները, շատ արհեստիկաւ չպիտի ըլլան մեր ընթերցողները, քանի որ գործին ընթացքին մէջ պիտի տեսնեն որ ինչ աղբիւրներու գիմած ենք, և շատ անգամ ալ հակառակ մեր ջանքին չենք կրցած աչքի առջեւ ունենալ այդ թերթերն և կամ գրքերն։

Ռուսահայերն ու Արտատահմանի հայերն չենք առած գործոյս մէջ՝ մեր շրջանակէն զուրտ նկատելով։